

# ԲԱՐՁՐ ՎԱԼ

ՕՐԱԿԱՐ

ԵՎԱՆԻԿԻ, ՏԵՍԱԿԱՆԻ ԵՒ ԸՆԿՈՒՐԵՆԻ,

ԳԻՏԵԼԵԸՑ

Գ. ՏԱՐԻ, ԹԻՖ 49.

1845

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հիւսիսայդ էամ Հիւսիսայդին աբշարություն :

ԴՐԱՍՏԱՑԿԱՄՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՐ-  
ԺԱԼՍՍ ԾՈՌԱՃԸ ԵՐԿԻՆՔԻՆ ՊԱՐՄԱՆԱԼԻ  
ԵՐԿԵՍՅԹՆԵՐԷՆ ՄԵԿԻՆ Է . ԱՍԻԿԱՅ ՄԵՐ  
ԿԻՍԱԳՈՒՆՄԻՆ ՎՐԱՅ՝ ԱՐԱՄՄՈՒԱՆ ՀԻւ-  
ՍԻՍԱՅԻՆ ԿՈՂՄԸ Կ'ԵՐԿԵՆԱՅ ՍՈՎՈՐԱԲԱՐ .  
ԱՆՈՐ ՀԱՄԱՐ Է ՈՐ ՀԻՒՍԻՍԱՅԴ ԾՈՌԵՐ  
Է . ԲԱՅց ՈՐՈՎՀԵՄՏԵ ՀԱՐԱւԱյին բեե-  
ռին կողմն ալ կը տեսնուի , թէ որ հոն  
ալ գիտողներ ըլլային՝ երկութիւն ա-  
նունն ալ կը բնայ փոխուիլ . ինչպէս  
որ ոմանք փոխելով ըսեր են՝ բեե-  
ռական լցու : 】 ուսաւոր երկեսյթը սկը-  
սելէն առաջ սովորաբար մէգի նման  
բան մը կ'երկենայ կէս կլոր ձեռվ ու  
աղօտ լուսով հանդարտ օդի ժամա-  
նակ : 】 ոյսը առաջ քիչ մը մոխրագոյն  
կ'ըլլայ , ետքը կարմիր կամ մանուշա-  
կագոյն , երբեմն ալ բաց կապոյտ :  
Դրջի բերան ան կէս կլորին վրայ հա-  
մակեդրոն աղեղներ կ'երկենան իրարմէ  
հեռու . ու վարէն դէպ'ի վեր լուսա-  
ւոր ձառագայթներ կ'ելլեն . ասոնք  
երբեմն այնչափ արագ կը վազեն որ  
կարծես թէ միակերպ փայլակ կ'ըլլայ  
ան կողմը : 】 կը մըն ալ յանկարծ կը  
ձեաւորուի երկեսյթը , կէս կլորը կը  
տարածուի , ամենէն բարձր կէտին

վրայ բոցէ պսակ մը կ'երկենայ , ու  
դէպ'ի հօն կը շարժին բոլոր լոյսերը :  
Լնկէ վերջը աստիճանաբար կը նուա-  
զի երկոյթը , լուսոյ ձառագայթներն  
ու ծածանմունքները կը քիչնան , բո-  
լոր լոյսը դէպ'ի հիւսիս կը հաւաքուի ,  
ու վերջը վերջը աներկեսյթ կ'ըլլայ :

Դմէն հիւսիսայդ աս զանազան ե-  
րեսյթներս չունենար . աղեղը միշտ  
նոյն կերպով չերկենար . երբեմն աս  
դիրքս չառած անյայտ կ'ըլլայ , եր-  
բեմն ալ աւելի կը մեծնայ ու դէպ'ի  
հարաւ կը տարածուի , ու լայնութիւ-  
նը նորէն կը սկսի մեծնալ : Վիչ ան-  
գամ կը պատահի որ ինչուան հորի-  
զոն համնի : Հիւսիսայդին շարժմանը  
արագութիւնը միակերպ չէ . երբեմն  
աղեղը քանի մը վայրկենի մէջ կ'ընէ  
իր ընթացքը , երբեմն քանի մը ժա-  
մուան մէջ :

Հիւսիսայդին պատճառը քննելով՝  
զանազան մեկնութիւններ տուած են  
բնագագանքները : Հալլէյ անունով ե-  
րեկելի աստղաբաշխը աս կարծիքիս  
վրայ էր թէ հիւսիսայդին պատճառը  
մագնիսական ելեքտրականին հոսան-  
քէն է , որ զարմանալի արագութք

Երկրիս վրայէն կ'անցնին հիւսիսէն դէպ'ի հարաւ , ու իրենց ընթացքին ատենը կրնան լուսաւորուիլ , կամ երկրիս վրայի մարմինները լուսաւորել : Աւէր բնագէտը կարծեց թէ հիւսիսայգին նիւթն ալ գիսաւորներուն լուսաւորնիւթին հետնոյն է : Ա'էրան ըստ թէ աս երեւութիս պատճառն է երկրիսմթնոլորտին արեգական մթնոլորտին հետխառնութիւլը : Ապէրհարթև Պօղոս Փրիզի բնագէտները ամենէն առաջ հիւսիսայգը ելեքտրականութք մեկնեցին . վասն զիյայտնի է թէ աս հեղանիւթը դատարկուե մէջ նոյն լուսաւոր երեսոյթները կրցուցընէ ինչ որ հիւսիսայգը . ուստի ըսին թէ ելեքտրական կայծերը մթնոլորտին բարձր տեղերը , ուր որ օդը շատ անօսր է , պէտք է որ աս երեսոյթս ցուցընեն : Այս երկու բնագէտներուն կարծիքը ընդունեցան՝ քանի մը բան աւելցընելով՝ Վանթոն, Պիեքարիս , Ա իլք , Վրանքլին ևն : Արդէն 1740ն դիմեր էին ոմանք որ հիւսիսայգին երեցած ատենը կարգէ դուրս շարժումկ'ունենան մագնիսոտած ասեղները , ետքն ալ շատ փորձեր եղան աշխարհքիս զանազան կողմերը , որով իմացուեցաւ թէ հիւսիսայգը մագնիսոտած ասեղին վրայ մեծ ազդեցութիւն ունի , ոչ միայն ան տեղուանքը ուր որ կ'երենայ , հապանակ շատ հեռու տեղուանք : Ի իսկս բնագէտը կ'ըսէ թէ հիւսիսայգին պատճառը ելեքտրական հեղանիւթն է , որ հասարակածէն դէպ'ի բեկուները կրվագէ . և որովհետեւ ան կողմերը ջրածին կազչկայ , ինքը կրխառնէ մէկտեղ հոն գտնուած անկենդան ու թթուածին կազերը . աս բաղադրութենէս հարկաւ կրգոյանայ բորակային թթուուտ , կամ բորակային կազ , և ասոր լցոն է որ հիւսիսայգ կ'ըսուի : Այս երեսոյթը բարեխառն գոտիներուն մէջ ալ չերեւնալուն պատճառը աս է որ , կ'ըսէ , ան կողմերը ջրածին կազ շատ կայ . ուստի հոն հիւսիսայգին տեղը ելեքտրականու-

( 290 )  
թենէն ջուր , կարկուտ , կայծակ ու փայլակ կ'ըլլայ :

Պիոյ բնախօսին կարծիքն է թէ հիւսիսայգին գոլորշիքներուն մեծ մասը հանքային ամենաբարակ մասնիկներ են , որ մագնիսական բևեռին վրայ եղած հրաբուղիններէն սաստիկ ուժով վեր կրնետուին , ու ելեքտրական կայծերէն բուրնկելով կը վառին :

Այսափ զանազան մեկնութիւններէն ո՞րն ալ ըլլայ շիտակը , ստոյգը ան կ'երեւնայ որ աս երեւութիս հաւանական պատճառը ելեքտրականութիւնն ըլլայ :

Եղած դիտողութիւններէն կ'իմանանք որ հիւսիսայգին ձառագայթները կամ սիւնակները երկրիս մագնիսականութեանը հետ կապակցութիւն ունին . վասն զի հիւսիսայգ եղած ժամանակը կողմնացուցին ասեղը կ'այլայլի իր սովորական դիրքէն և անհանդարա կերպով կը շարժի ինչուան որ հիւսիսայգը բոլորովին անցնի :

Հիւսիսայգին բևեռին մօտ եղող բնակիչները կ'ըսեն թէ շատ անգամ երբոր հիւսիսայգ կ'ըլլայ՝ հետը մէկտեղ այնպիսի ձայներ կամ ըթըրտոցներ կը լուսուին որ ելեքտրական դործիքէն ելած կայծերուն ձայնին կը նմանին . բայց աս բանս ինչուան հիմա չեն կրցած ստուգել ան ձամբորդներն որ գնացեր են ան կողմերը հիւսիսայգը զննելու համար :

Խաչպէս որ վերն ալ ըսինք , հիւսիսայգը կողմնացուցին վրայ այլայլութիւն կը բերէ նաև ան տեղուանքը ուր որ ինքը չերեւնար : Արակոյ Փարիզի մէջ , ու Վուֆֆէր Խազանի մէջ , հաւասար շարժմունք մը տեսան կողմնացուցին վրայ 1825ն , նոյեմբերի 13ն : Այս ժամանակին մէջ մէկ հիւսիսայգ մըն ալ երեցեր էր Ակովտիայի հիւսիսայգին կողմը , որ ոչ Փարիզէն կը տեսնուի եղեր և ոչ Խազանէն : Այսպիսի նշաններէն յայտնի կ'երեւնայ որ հիւսիսայգն ու մագնիսական երեսոյթները իրարու հետ կապակցութիւն ունին :



## Հիւսիսայգը արշալոյն :

Հիւսիսայգը շատ կըպատահի հիւսիսային երկիրները : Ֆինլանտիայի արևմտեան ծովեզերքը 1838<sup>ին</sup>—39<sup>ին</sup>, 206 օրուան մէջ 143 հիւսիսայգ տեմնուեր է, և նոյեմբերի 17<sup>ին</sup> ինչուան յունուարի 25 շատ աւելի պատահեր է :

Հոս դրուած պատկերին մէջ հիւսիսայգի երկութէն զատ քանի մը բալխիր՝ ալ կըտեսնուի : Այս բալխիրներէն մեծին մէջ նստողը Վափէլ Պրուք՝ անունով Ճամբորդն է որ լափոնիա կեցեր է բաւական ժամանակ, հիւսիսայգը շատ անգամ դիտեր է, ու Ճամբորդութեանը պատմութիւ-

նը գրելով՝ գրքին մէջ իր պատկերն ալ դրեր է : Խնչպէս որ պատկերին մէջ կ'երենայ, բալխիրին լծուածը եղջերու՝ է . աս կենդանին ան կողմերուն խիստ օգտակար ընտանի անասունն է : Տեղացիք ասոր մորթը կը հագնին, միաը կ'ուտեն, կաթէն պանիր կըշինեն, եղջիւրներէն այլևայլ դեղեր կըշինեն . ողջ ատենն ալ բեռ կրելու ու բալխիր քաշելու կը բանեցնեն :

Հիւսիսային արշալոյսին ստորագրութիւնը լմընցընենք Ուուսաց մէջ անուանի Ո ոմոնուով բանաստեղծին ոտանաւորովը, որուն վերնագիրն է

ԵՐԵԿՈՐԻՆ ԽՈՐՀՇՐԴԱԾՈՒԹԻՒՆ ԶՄԵ-  
ՆՈՒԹԵՆՔՆ ԱՍՏՈՒԾՈՑ ԴԻՎՈ ՄԵծո-  
ՀՈՒՄՈՒԱՅԻՆ ԱՐՃԱԼՈՒՍՈՅ :

ՏԻՒ ԸՊԳԻՄՔՆ առնու քող սեաւ ,  
Պատէ զվայրօք գիշեր մըթին ,  
Ստուերն ՚ի լերինս եւ բազմեցաւ ,  
Նըշոյք ՚ի մէնջ ՚ի բաց գնացին .  
Բայցան անդունդք աստեղք լի ,  
Չիք թիւ աստեղք , ոչ չափ երկնի :

Որպէս զաւազ ՚ի ծով սաստիկ ,  
Կամ խուն կայծակն ՚ի սառն յաւէրժ ,  
Կամ նուրբ փոշի յուժդին մըրփիկ ,  
Կամ հրոյ մասնեալ փետուր ՚ի վրէժ ,  
Այնէս և ես յայսմ ՚ի յանդունդ  
Անհետ սուրզիմ մըտօքս ՚ի ցունդ :

Ասէն զգնից առ մեզ շըրթունք .  
Անդ հոյք անբաւք են աշխարհաց ,  
Վառին անթիւք անդ արեգունք ,  
Ազգք և աղինք , դարք պարայած .  
Անդ յառաւել փառս Անեղին  
Անեղափոխ է միշա բնութիւն :

Այլ ո՞ր , բնութիւն , օրէնք քոյին .  
Ի՞րը արշալսոս ՚ի մէջ գիշեր .  
Մի անդ զաթոռ իւր արկ արփին ,  
Մի հուր վառեն պաղեալ ծովեր :  
Ցըրափն ծածկեաց ահա զեղ բոց ,  
Ահա զգիշերն ՚ի տիւ դարձոյ :

Ո՞րոց սուր մշտաց նըշմար  
Ի գիրս մըխի յաւէժ կարգաց ,  
Ուք դոյզն առեալ յիրաց պատճառ  
Հասու բնութեան կայք օրինաց .  
Զեզ հետք յայսնին աստեղց մոլար .  
Օ՞ն ասացէք ինձ բան արդար :

Ուսափ պայծառ լցոսդ ՚ի գիշեր ,  
Անօսր ուսափ ամբառնայ բոց .  
Զիարդ յերկրէ մինչ ՚ի յեթեր  
Վաղէ փայլակն առանց ամպոց .  
Զիարդ կապեալ սառամիր չոգի  
Հուր բորբոք ՚ի ձմերայնի : —

Անդ մաքառին սրդիք և ջուր .  
Կամ ցոյք յարփւոյն վերարձակին  
Թափ լուդ թանձր օդ անցեալք յահուր .  
Կամ յոյը լերանց կատալք վասին .  
Կամ թէ ոչ ես շնչէ զեփիւր ,  
Եւ ցայսք ալեաց են հարթ և գիւր . . .

Ավ վարանօք են պատասխանքդ  
Ընդ գեպս ըզձեօք պատեալ վայրաց .  
Ուք աշխարհիս իցեն սահմանք .  
Զինչ քան զաստեղս է անդր ՚ի բաց .  
Էկց եղեղք ձեղ անցայտք են .  
Արդ քանի մեծ է անմահ ին :

ԲԱԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

• Բանի մը զարմանալ բուսոց վրայ գիտելիք :

Ա . ՏԵՍԱԿ Մը ջրային կոտեմ՝ կայ .  
որ ցատքըտելով տեղէ տեղ կը փո-  
խուի . վասն զի ձիւղերուն վերի ծայ-  
րը մազի պէս թելեր կը բուսնին , որ  
գետին կախուելով արմատ կը ձգեն ,  
ու քիչ ատենէն տունկը իր հին ար-  
մատին վրայէն ելլելով նոր ձգած  
արմատներուն վրայ կը կենայ , և այս-  
պէս կամաց կամաց տեղէ տեղ կը փո-  
խուի : Այ բոյսը Անգղիա կը գտնուի :

Բ . Ռոյսեր կան որ ծովու վրայ  
Ճամբորդութին կ'ընեն գաւառէ գա-  
ւառ . ինչպէս հօկայաձե ըսուած  
թղենին՝ հիւսիսային երկիրներու այ-  
րերէն կ'ելլէ , ու ընդարձակ ովկիանո  
սին մէջ խեցեմորթներն ու տեսակ  
տեսակ ձկները ետեկն քաշելով Ճամ-  
բայ կ'ընէ : Երբոր կը յոգնի՝ երկար  
թել մը կը ձգէ ծովուն տակը , ու հոն  
կենալով կը հանգչի քիչ մը . այսպէս  
Կորվեկիայէն կ'ելլէ՝ կ'երթայինչուան  
Ամերիկա Վանատայի ծովեղերքը :

Գ . Պառպապ ծառը Վիրիկէի ծովե-  
ղերքը կը գտնուի և աւազուտ ու չոր  
անապատներ . տերել մատնաձե է  
չորս հինգ մատնաչափ երկայնութիւն :  
Կախ մեծ ու լայն ծաղիկ մը կը բա-  
նայ , ետքը դդմոյ ձեւով պտուղ մը  
կուտայ : Այ ծառին բարձրութիւնը  
սովորաբար քսան ոտք է , իսկ լայնու-  
թիւնը անհամեմատ ամենեին , որ  
ինչուան ութսուն ոտք կ'ըլլայ՝ բոլոր  
Ճիւղերուն բազմութեամբը ծած-  
կուած . ամէն մէկ Ճիւղը գրեթէ մէյ-  
մէկ մեծամեծ ծառեր են , որ տերե-  
ներովը մէկտեղ գէպ ՚ի գետին ծու-  
լով՝ անտառ մը կը ձեացընեն :

Դ . Հնդկաց թղենին ալ զարմանա-  
լի ծառերէն մէկը կընայ սեպուիլ .  
ասոր արմատը ոչ երբէք կը ծերանայ ,  
և այնչափ կը մեծնայ ու կը լայննայ՝